

ՌՅԻԲ-ՌՅԻԳ

ՀԱՏՈՐ Զ

Ս. ՂԱԶԱՐ



1923

ԱՊՐԻԼ

ԹԻԻ 4.



Մ Ի Ի Թ Ա Ր Ա Յ Մ Ե Ծ Ա Ռ Բ Ա Յ Ի


ՄԱՀՈՒԱՆ 1747 ՏԱՐԵՊԱՐՉԻՆ ԱՌԹԻԻ



ՄԱՐԻ, 27ին կը հուովի դարերով խճողեալ անդունդին մէջ 1747 տարեդարձը մահուան Միւթարայ մեծ Արքային, Միւթարեան Միւթարանութեան Հիմնադրին, գոր ժամանակին բարձր անձնաւորութիւնը կոչեցին Վերանորոգիչ Ազգիկ Հայոց, Արեգակն Հայոց, Երկրորդ Լուսաւորի, և այլն:

Այդ տարեդարձը սրբազան և պատմական է, ոչ միայն իր հարազատ որդւոց համար, այլ բովանդակ հայ հոգեւոր և մտաւորական դասակարգին: Իր կենդանութեան օրով սկսած գործը՝ այնքան հրացեալ անցելոյն և ներկայիս մէջ իր ազգակիցներէն և օտարներէն՝ մահուան առթիւ աւելի վսեմ և հաստատուն կերպարանքով երեցաւ, աներկիւղ ամէն հակառակ յարձակումներէն զերկուց զերկուսը:

Երբ Միւթար կրօնական պէսպէս հաւածանքներէ փախչելով ի կ. Պօլսոյ ապաւինեցաւ ի Մեթոն՝ Պեղոպոնէսի փոքր քաղաքը, որ այն առեւն Վենետկոյ Հասարակապետութեան իշխանութեան ներքեւ էր, իր հակառակորդը ամէն կողմ լուր տարածեցին, թէ այդ փոքրիկ ընկերութիւնը արգէն ցրուած էր: Նոյնը կրկնեցին՝ երբ ի Մեթոն, յետ շինութեան մեծակառոյց վանքի մը և եկեղեցւոյ, յետին աղքատութեան և օրական հացի կարօտ վիճակի մէջ կը գտնուէր: Իսկ երբ Մեթոն պատերազմով թուրքաց ձեռքն ինկնալով՝ ստիպուեցաւ Միւթար ապաստանիլ ի Վենետիկ, հակառակորդը ի Պօլսոյ և ի Փոքր Ասիա տարածեցին Միւթարանութեան անդամանելի ցրուումը, յորդորելով նոյն ժամ Միւթարայ բարեկամները՝ զուր տեղ



նպաստ ու ձեռնտուութիւն չհաւաքել: Եւ սակայն Միաբանութիւնը այս ձախողութիւններէ՛ աւելի զօրաւոր դուրս եկաւ:

Դր հակախաղաղիչը սաստկազոյն և վրձնակին հարուածը կը համարէին տալ՝ ծանր ամբաստանութիւններ ներկայացնելով ի Հոռով Ս. Գահուն: Մխիթար 1718ին անձամբ ներկայացաւ Ս. Քահանայապետին, յանձնարարուած Վենետիկէան Հասարակապետութենէն, և ղեսպանական կառքերով ուղղուած ի Վատիկան: Յետ երկար քննութեանը ի ժողովի ծիրանաւորաց, և ընդունելու յաղթական վճիռը, և յետ այնքան զօրզօրանաց Ս. Քահանայապետին և պատուաբեր յանձնարարութեանց՝ չղաղբեցան տակաւին ընդդիմութիւնը, և տեւեցին զրեթէ մինչև իր մահը:

Բայց այս ընդդիմութիւնը ուղղակի իր անձին դէմ չէին, այլ իր վարդապետական ծրագրին, որուն հիմունքը կը կազմէին՝ Հռովմէական եկեղեցւոյ ուսուցած վարդապետութիւնը և անոր Գլխոյն հնազանդութիւնը: Մինչև այդ կէտը բան մը չկար ընդդիմութեան, սակայն նա այս ճշմարտութեանց փաստերը կը բերէր ի Սրբոց Հարց Հայաստանեայց Եկեղեցւոյ և ոչ ի լատինաց, և այս՝ ոմանց համար նոր էր և չէր ընդունելի և սիրելի: Գործեալ հաճելի չէր այդ իմբին Մխիթարայ այն մեծ ձեռնարկը՝ որով ամենամեծ զարկ մը կու տար զարգացման հայ մատենագրութեան, հայ լեզուին, ամէն կողմէ հաւաքելով և ուսումնասիրելով հայ ձեռագիրները, որոնք կը նպաստէին իր ծրագրին: Ուսումնասիրող էր նաև լատին Ս. Հարց, որոնցմէ կ'օգտուէր մեծապէս՝ ուր հարկն էր: Բայց այս տեսակէտով ալ անհաճոյ էր ուրիշ խումբի մը, որ չէր հանդուրժեր լսել լատին վկայութիւններ: Սակայն ինքը լուռ կ'ընթանար ուղիղ և սաստուածահաճոյ ճանապարհը, ծառայելով Ս. Հաւատոց, ծառայելով իւր Ազգին, որուն այնքան յարեալ կը քարոզէ համարձակապէս ինքզինքը իր կտակին մէջ:

Շատ դարերէ վերջը առաջին մեծ

հանճարն էր՝ որ կ'աշխատէր կրօնք և ազգը զօրել միաբան և կենդանացնել Ս. Լուսաւորչի, նորա Ս. Որդոց և թրուանց ժամանակները, կենդանացնել Սահակ Պարթևի մը ոգին, Սրբոց Թարգմանչաց շունչը, որոնք ծնան Դեռնդեանքը և Վարդանանքը, կրօնից և ազգին ախոյեան նահատակները՝ իրենց սուրբ և ամենարարժք զազափարականով:

Մխիթարայ մահուան լուրը հրատարակող հակառակորդը՝ հրատարակեցին նաև Գործին մահը, Բայց հանդիպեցաւ բոլորովին հակառակը: Իր կենդանութեան ժամանակ հաստատած Միաբանութեան արդիւնաշատ կեանքը՝ կ'ընծայուէր իր անձին ազդեցութեան և աննման գործունէութեան: Իր մահուանէ վերջը տեսնուեցաւ որ Մխիթարայ դաստակերտը՝ Աստուծոյ օրհնութեամբ՝ եղած էր զօրաւոր հաստատութիւն մը, որ չունէր իսկ պէտք Հիմնադրին ներկայութեան, և չունեցաւ կենսական նշանակութիւն մը, ինքի անոր երեստաարդ յաջորդը չունէր Մխիթարայ այն զօրաւոր և փորձառու միտքը՝ չունէր նորա կառավարիչ ազդեցութիւնը: Ամէն կողմանէ հասած ցուակցութեան նամականիք Հիմնադրին մահուան համար կամ խնդակցութիւնը յաջորդին ընտրութեան՝ կը ցուցնեն որ ազգը այլ ևս չէր ներկատեր Մխիթարեան անձինքը անհատաբար, այլ կը նկատէր Միաբանութիւն մը միայն, առ որ կը տածէր անչափ սէր:

Անձինք զիպուածական են, մերթ մեծահանճար, մերթ նուազեալը: Ազգը իբր անտաշ նիւթ մը՝ կը մատակարարէ անձինքը Միաբանութեան, և իր մատակարարած հում նիւթին համեմատ կը ստանայ արդիւնքը: Ազգը տղայ ընծայեց Չամչեան մը, Բագրատունի մը, Ալիշան մը, իբր հում նիւթեր, զորս աշխատելով բարեկրթեց Մխիթարեան Միաբանութիւնը: Ազգին է ընտիր հում նիւթեր ընծանել՝ որ ստանայ լաւազոյն արդիւնքներ:

Մխիթարայ Գործը յառաջեց իր մահուանէն վերջն ալ հաստատուն քայլերով և զարմանալի է որ փութով իրմէ բաժնուած

պատուաւստ ճիւղ մը ծառացաւ, ծաղկեցաւ և հասցուց ընտիր պտուղներ՝ ժամանակի ընթացքին մէջ. այնքան զօրաւոր էր բուն ծառը իր հաստատուն արմատներով, հաստատուած Ս. Հաւատոց և գիտութեան վրայ:

Ազգային այս վերջին աղէտներուն առթիւ հալածական բազմաթիւ գիտնական պանդուխտներ հիացումն կը յայտնէին Մխիթարայ հեռատեսութեան վրայ՝ որ իր Ուխտը հաստատեց Արևելքէն հեռու, այսպէս հեռու վտանգներէ: Բայց յաղով չէ նորա կեանքին զազանիքը. յԱրևմուտս ևս կ'անյայտանան միաբանութիւնը, այլ նորա Գործը ունէր հաստատութիւնը կրօնական և ազգային: Նա կաթողիկէութեան ճշմարտութիւնը ուսուցած ժամանակ՝ կ'ուսուցանէր միանգամայն՝ որ ինքն էր կատարեալ հայ մը. ինքը կը յենուր թէ՛ կրօնքի և թէ՛ ազգութեան վրայ և ճշմարիտ հետևող մ'էր նաև Ս. Լուսաւորչին, որ էր

Վարդ անթառամ ծաղկեալ շուշան
 Ի մէջ փշոց բոյս օրհնութեան:

Սուրբ Գրիգ. Լուսաւորչայ սորվեցուցած հաւատքը՝ էր Սրբոյն Սեղբնատրոսի Հոովմայ Հայրապետինը, և այդ հաւատքը պէտք է բլլայ մեր Ազգին համար ուղղութիւն մոլորեալներուն, աքսորեալներուն և գերիններուն.

Մոլորելոց ոահ ուղղութեան
 Վտարելոց տուն ժողովման
 Գերեցելոց առիթ գերման
 Քաջ հովիւն Հայաստանեայց:

Եւ սակայն շատերը կ'ուզեն կոչուիլ Լուսաւորչական պանծալի և սուրբ տիազոսով, մինչ չեն ուզեր տեղեկանալ նորա հաւատոց էութեան նկատմամբ: Ահա այսպիսիներն էին զորս Մխիթար կ'ուզէր լուսաւորել և ասոր համար հիմնեց էր իր Միաբանութիւնը: Նորա ամէն քարոզութիւնը զուտ կրօնական էին. իր հազարաւոր նամակաց մէջ ոչ ուրեք կը գրու-

նենք քաղաքական ակնարկներ: Կը վարդապետէր ինչ որ ուսուցեր էին Ս. Լուսաւորիչ, Ս. Սահակ, գերագոյն Շնորհալին: Ս. Լուսաւորչայ վրայ իր հիացումը չափ չունէր և կ'երգէր նորա տօնին առթիւ.

Մեծահանդէս է օր տօնի
 Պարթևազնեայ Սուրբ Գրիգորի
 Հայաստանեայց հայրապետի
 Բազմաշարչար նահատակի
 Լուսատիպ քրտնաշնն Հովուի:

Լուսաւորիչն է հրեշտակաց ընկեր, հաղորդակից սուրբ հայրապետաց, կտրացելոց լոյս, ախտացելոց բժիշկ, որ ամէն բանի տարաւ՝ իր ազգը լուսաւորելու համար ի հաւատս:

Այնքան բազմաց ճրգանց տարեալ
 Որքան ակտիւք մեր խոցոտեալ
 Այնքան պէտպէս կերպիւ տանջեալ
 Որքան կերպիւ մեր մոլեղեալ
 Քաջ հովիւն Հայաստանեայց:

Էւ այս իր կրածներն եղան սերմունք
 ամբողջ հայ ազգին սրտին մէջ, ուսկից քաղեց երկնային հունձքեր.

Եղեն սերմունք պտղոց բարեաց
 Զազգ մի ողջոյն անտուտ հնձեաց:

Նոյն խանդով կը շարունակէ դեռ բազմաթիւ գովաբանութիւնք և հիացմունք:

Ի Ս. Ղազար այցելող ազգային մը եկեղեցոյն մէջ տեսնելով Ս. Լուսաւորչայ նուիրուած խորանը՝ խոնարհ զգրմանը մը յայտնեց, որ ինչպէս կարելի էր այդ, բանի որ կաթողիկէ էին Մխիթար և Մխիթարեանք: Իրեւ այն թէ Մխիթար կամ Մխիթարեանք չէին հարազատ զաւակունք Լուսաւորչին: Այսքան է մեր մէջ կրօնից գիտութիւնը:

Մխիթարայ մահուան 1747 տարեգարձը յիշատակելու ժամանակ՝ յարմար անոթիթը չէ՛ յանձնարարելու գոնեայ համաճում ուսումնասիրութիւն մը Ս. կրօնից, սկսեալ ի Ս. Լուսաւորչէն մինչև Մխիթարայ Գործը:

Աս այժմ իրենարհինը համբուրելու իւր սուրբ դամբանը, ուր տարուան մէջ հարիւր բաւոր ախտացեալը կը դիմեն խնդրելով բժշկութիւն իրենց ցաւերուն: Մ'ենք ալ խնդրենք բժշկութիւն մեր ազգային ամենամեծ ցաւերուն, լի յուսով որ օր մը պիտի ըլլանք լսելի, ու հետեինք Լուսաւորչայ և Մխիթարայ քարոզած սուրբ վարդապետութեան, և կրօնքը թող առաջին տեղին բռնէ մեր տոհմային և ընտանեկան կենաց մէջ:

Մեծ պատերազմին մասնակցող ժողովրդերը մէջ փոքրամասնութիւն թերեւս կազմող խումբեր՝ միշտ սպասեցին իրենց յաղթութիւնը յԱստուծոյ. ամէն կողմ լի էին եկեղեցիք աղօթողներով, և արհամարհեցին չհաւատացողաց նախատինքները: Միանգամայն սերտ սիրով կապուեցան ազգային «սրբազան միութեամբ»:

Հոգևորական դասակարգը գերազանցապէս փայլեցաւ ամէն կողմ, թէ՛ պատերազմի ճակատը և թէ՛ ի հայրենիս, իբրև բարանայ և իբրև զինուոր:

Գրիստոնեայ պետութիւնը անմիջապէս հաստատեցին բանակի կցիկոպոս մը պաշտօնական, իրեն հազարաւոր հոգաբարձուներով, ի մխիթարութիւն պատերազմողաց, վիրաւորաց և մահացելոց:

Մխիթարայ որդիքը եւս կրօնական և ազգային խանդով վառուած՝ սպասեցին լսել այսպիսի կոչ մը, գոնեայ ռուս ճակատէ՛ ուր կային բիրաւոր հայազգիք, բայց ի զօր:

Երբ յաղթութիւն ստացան՝ ո՛րքան փոփոխութիւնք զգացումներու, մինչև իսկ չհաւատացողաց մէջ: Ամէն կողմ կատարուեցան զոհարանութեանց աղօթքներ՝ պաշտօնական ցոյցերով. դարձան իսպառութիւնք վարժարանաց մէջ՝ ուսկից հաւուած էին, դարձան հաւատոց դասաւանդութիւնք՝ որոնք խստիւ արգիւրուած էին. նորոգուեցան դեպպանութիւնք Ս. Գահուն՝ մօտ՝ ջնջուած արհամարհանքներով, նորեք ստեղծուեցան՝ բոլոր նոր ինքնիշխանութիւն ստացած ազգերէ՛ ի շահ և ի պահպանութիւն կրօնական զգացումներու,

ըուէարկուեցան միլիոններ՝ աւերեալ եկեղեցիները շինելու և զանգակները ձուլելու, որ Աստուծոյ անուրը հնչեցնեն հեռավորաց, և ժողովուրդը հրախրեն ազօթքի:

Դատնանք ըլլալու այն գերազանցապէս կրօնական ազգը՝ որ ի ձեռն Ս. Լուսաւորչին փրկուեցաւ և եղաւ յԱրեւելս «ամենէն քաղաքակիրթը», ըստ եւրոպական վկայութեանց: Ձէ կարելի ըմբռնել Հայաստան մը, հայութիւն մը առանց Ս. Լուսաւորչի, առանց Շնորհալիի, զուրկ այն պանծալի, շքեղ և նախանձելի եկեղեցական արարողութիւններէ, որ զմայլումն են Արևմտեայսցի կրօնքը կ'ազնուացնէ ողիները և ընկերասէր և ազգասէր կ'ընէ. և Մխիթարայ մահուան 1747 տարեկարծը արժանապէս տօնած կ'ըլլանք՝ հետեւելով անոր կրօնական և ազգասէր զգացումներուն՝ զորս անթերի ունէր սրտին մէջ: Իսկ թէ փոխադարձաբար ինչ կը զգար հայ ժողովուրդը Մխիթարայ հանդէպ, հետեւալը զոր կ'առնում դիպուածով հարիւրաւոր տպագրեալ և անտիպ նմանօրինակ նամակներու մէջէն՝ կու տայ մեզ փոքր գաղափար մը:

ԵՐԶԱՆ ԿԱՓԱԻ ԲԱՐՈՒՆԱՊԵՏ
ԵՒ ԱՍԵՆԱՊԱՏՈՒՆԻՒՆ ՏԵՐ

« Ինձ թուի թէ վասն քո ասաց, հայր
« պատուելի, սուրբն Պօղոս թէ՛ Միթէ ա...
« մենեքին առաքեալը իցեմ և վարդապետը
« իցեմ: Գանդի յորժամ վարդապետու
« թիւն քո զմտաւ ամեմք՝ երեւիս դու
« միայն քո և միայն վարդապետ ի մէջ
« բոլոր աշխարհի, վանիչ խաւարի և
« հերքիչ մթոյ շնորհօքն Աստուծոյ և յերկ...
« նաւոր զիտութեամբ. ոչ միայն լցեալ
« ես՝ այլ և զարդարեալ ես ամենայն
« կերպիւ: Լիութիւն իմաստութեան քո
« անբաւ է ի մէջջ. նմա միայն է զի...
« տեղի՛ որ անչափապէս եհեղ ի վերայ քո
« ի յանսանման ծովէն: Բայց որ զար...
« դարեալ ես աստուածային շնորհօք՝
« յայտնապէս երևի՛ առաւել քան զարե...
« գակն, զի ակնածութիւն քո և շրջա...
« հայեցութիւնդ շինէ զմարդ, կերպարան
« քո յիշեցուցանէ զինչ լինելն մարդոյ՝

« բանք բերանոյ ըր հալէ զվէմս, տաշէ
 « զապառաժս, կակղացուցանէ զըսարացեալ
 « սիրտս և հալէ զերկաթս. և զայլս՝ սոյն.
 « պէս են շնորհալիք, հիացուցիչք և յա-
 « նասելիք»:

« Վասն որոյ ցանկայ անձն մեր բոլոր
 « տեսանել զքեզ, Տէր, լսել զձայն ըր
 « քաղցրանուագ, հոգեւոր և արդիւնա-
 « բար և տեսանել զառաքելատիպ և զհրա-
 « շագեղ պատկեր ըր՝ որք են յիշեցեալ
 « յերգս Երզոցն ի Սողոմոնէ »:

« Այսպիսեօք մեծաւ տենչմամբ և յոյժ

« յոյժ խոնարհութեամբ և ծայրագոյն սի-
 « բով, ի հեռատանէ իբր մերձ առ մերձ՝
 « զաստուածաշօշափ և աստուածագործ
 « աջս ըր առաջի անկեալ մեծափառ հայ-
 « բութեանդ՝ համբուրեմք »... (Ղուստոս-
 զունեղ ծառայք ձեր Յոսիկ և Յակեևոս
 եռօրհարս տեևչմամբ երկրպագող տերու-
 թեանք բորոքով արտիս. գրեցաս զիրս բոռոյ
 Փրկչին 1731 Օգոստ. 5):

Լ. ՄԻՆԱՍ Վ. ՆՈՒՐԻՒԱՆ



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ԶԵՌԱԳԻՐՆԵՐ

ԼՈՆՏՈՆԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

(Շաբ. տես Բզմ. 1928. էջ 66)

Աւետարանիս առաջին տասնեօթն թեր-
 թերն բովանդակեն յաջորդաբար հետևեալ
 գունագեղ, թարմ և դեռ պայծառ լի-ի-
 ջեան մեծադիր պատկերներն:

1. Թաղումն Տեսան, Երկու դիակիրք,
 կանգնեալ մի ի սնարից և մի յանտոյց,
 կրեն վերամբարձ ի վերայ ձեռաց զպա-
 տանեպատ մարմինն Յիսուսի, զմիաւո-
 ըեալ կրկնաբազկեայ խաչի և տոռնապը-
 տոյտ զարդանկար երկու լուցեալ մոմովք:
 Սուրբ Աստուածածին և միւս Մարիամ
 կացեալ գոն յաջ և յահեակ՝ թախիծ ի
 դէմ՝ ընդ հովանեաւ երկու ձեռնամած
 հրեշտակաց:

2. Երպիզարդ, Մուտն յերուսաղէմ,
 Քրիստոս նստեալ միակողմանի ի վերայ

իշոյ, աշակիրտքն ընթանան հետիոտս և
 « ծերքն սաստվք ձիթենեօք և տղայքն
 սաստվք արմաւենեօք » ընդառաջեն:

3. Ղազարոս Յարոսրիս, Ղազարոս և
 լեալ ի գերեզմանէն գոյ կանգուն դագա-
 դին մէջ: Քրիստոս՝ շրջապատեալ աշա-
 կերտօք՝ խաչակնքէ:

4. Քուստանօրեայ լիճայումն ի Տաճարն,
 Սովորական ընտանի պատկերք:

5. Աւետումն Սուրբ Աստուածածնի: Եւ
 այլն, և այլն:

6. Երևանդ Տեսան, Կապոյտ աստղալից
 երկինք, հրեշտակք երգեն զՓառք ի բար-
 ձունս. շողակաթ աստղն արևելից փայլէ
 ի մուրն անբանից՝ ուր է Մանուկն, և
 առնթիք՝ մայրն Մարիամ. մօզք յա-
 ընելից գոն յոտին կանգնեալ. Յովսէփ
 աղօթէ մեկուսի. դեռահասակ հովի մի՝
 ընդ զառին՝ ակնկառոյց նայէ խոնարհա-
 բար:

7. Մկրտոսրիս Տեսան, Սովորական
 պատկերք: